

ՊԻՏԱԿ  
ԲՈՒՂԱՆԴԵԱՆ  
ՔԵՐԱՅԻՑ  
ՀԱՅԵՐԵՒԹԵԱՆ ԱՐԾՎՐԱԴԵԱՆ



1813

28. 29. 30. U. S. I.

ՊԱՎՈՒՆԻ ԹԱՂ

“Georgian Journal” 16 December

**¶** սեմոյշին հռտեղը էկած խալաքիւն  
ըւ իշխառագիւն թէ Տանձըցի ըեր.  
զին պահապահները աշէկ կ կրտքնութիւնը  
վրանսներէն ուշրդին չըրս կամբէն պՄու-  
հօնէները, ու խէլըն տեղ նորէն տիրապե-  
տիւննէ:

Պատմութեան բառապահներուն է հետո Պէտք է քառակի Մասկակին Ճշնէլուց առաջ Արաւագովներէն երբու իրեն խոշոշանելու դաշնաք եւս քաղաքաւնէն Եւզումին անուրի : Խոտեւ մայուսներն աղաթահեններ :

(Digitized by srujanika@gmail.com)

Phiλιανούργεζην περιβάλλοντας οποιαδήποτε φυσική,  
πηγή, αραιόφυτη ή διαδέσμην φυτών και βλαστών,  
θεωρείται ωραία περιβάλλοντας για την επιτήρηση των  
περιβαλλοντικών συνθηκών. Η περιβάλλοντας της Φιλιανής  
αποτελείται από μεγάλη ποσότητα φυτών, που περιλαμβάνει  
πολλά ενδιαφέροντα για την ανθρώπινη λειτουργία.  
Η περιβάλλοντας της Φιλιανής είναι ιδανική για την ανάπτυξη  
της αγροτικής και παραγωγικής βιομηχανίας.

մէջք : Կայսերական պահատակները ըստ գույքի  
գերբը երթազլով երթազլով կը բատակի օրուն :  
Այս ամենն զօրքերը՝ որոնց վեց հրամայոց  
Ճշնէռաւը պիտոր լլլլլ նարակէն կայս-  
րը, պատրաստեն երթազլու թշնամին դէմ՝  
ապահովութեք մէկ մեծ յամբուճութիւն կայս-  
րը : Արևունչը կիրա թէ թշնամին բանած նույն  
քան գույքի չեղապէ անող համար նկատե-  
ար կերպնանի : Անձնալ կուղիկոր իրեն զո-  
րաւթիր մէկ առջ ժողովը և ես քայլել լուլ :  
Մասկանիկը մատուցու ունենին մէկ բրին-  
ժիք Քումառամբէ իրենց մէտ մէտ օդուու-  
թիւններ իրքէն, բայց առ Ճշնէռաւը չու-  
զիքիր կը են զօրքը քիչունեն Ահասառ-  
անու մէջնէն ջախնաւով մը մը կը նշյիկն գուն-  
դէն որ ժողոված են բայց կայսերական մէջ-  
երկրորդ Ահասնէրէն, մա զի հիմոց ուս-  
կեցաւ մազարդեան համբաւը ինչ որ ու-  
նեն առաջ Մասկանիկուն կայս:

Առաջին մասուն մէկ քանի քողաքաներ՝  
որոնք ոչ գույք, ոչ բերդ, ոչ պաշտօպա-  
նութելիք ունեին. Քրանչը շնուր մէստին  
ական

չիրցան առնել մէկ բերդմը պատերազ-  
մով. ասիկայ այսպա ըլքալով, թէ որ Մոս-  
կովսկը ետ քաշվելու ըլլաննէ, ո՞ւր աեղ  
պիտոր ունենան իրենց ապաւինութիւն:

(Գաղափ. Քըանու:)

## ՄԵԾ ՏՈՒԴԱՅՈՒԹԻՒՆ

Վերդէմսէռկի.

Սրութիւն 19 Ապէէւե:

Կ ատ սըև սըև քուռիւրներ կանցնինկօր  
աս քաղաքէս, Վեհենային Փարէղ երթա-  
լու, ու Փարէզէն Վեհենա երթալու:

(Գաղափ. Քըանու:)

Համառօքութիւն մէկ բուռլիխն՝ որոր չէցին  
Ապուգէռային Տուժան, Գլխաւոր հրամայուծ  
Առաջային մէջ եղած պարագ, պապէրացի մէջ  
պաշտօնադրէին:

Սբ Փիլիպոս. 3 Ապրիլ 1813:

Ովորդ, մենք սիրով կը փափաքիմ իմացյլ-  
նելու Քուկին Տերութեղ զանազան պա-  
տահած գործողութիւններ: Երկրդ գուն-  
դը, Պանուէն Շամբայ ելաւ ու ետևէն ին-  
կաւ վանտելու ան ապատամբները՝ որոնք  
կընելենիր Ուերուէնա ու Քուէնսա քա-  
ղաքներուն համբաները:

Փետրվարի 10 ին Ժաքօմ զօրապետը յան-  
կարծակի հասաւ վասնին Բաւէնչային մէջ  
եղած ապատամբներուն, շատ գերիներ բըռ-  
նեց հանդերձ 8 ձիով: Մարտի 6 ին Վեհ-  
էթարա-Լէկուիրէ, ու Մէնչէ զօրապետ-  
ները՝ որոնք կը համացէին Ուերուէնային,  
ինոքը մէկ ըրին երթալու Մուրզույին մէկ  
պագտալինին վը՝ որնոր Վիլապամբայէն  
համբայ ելած կերթարկոր Ավելանթէ.  
հասան թշնամին վայ Քարկուարին մէջ  
առաւտօտ չէղած, ու բռնեցին առոր առաջ  
գնացող գունդը ըստաննեցին, ասոնցմէ-  
մէկ գլխաւոր զօրապետմը, 2 օֆֆիշիալ,  
50 հոգի, գերի բռնեցին 7 օֆֆիշիալ, 61  
զինուոր, 200 թիւֆէնկէն աւելի կաոր  
կաոր ըրին շրւտմը աս գործքը լուսնցու-  
նելունավէս գարձան Ուերուէնա իրենց  
տէղը ամենին բռնած գերիներով առանց մէկ  
քանմէ կորսցնելու, թէպէտ և առոնց

ետևէն մէկ մենք խումբուն ձիաւորներու  
թշնամեաց՝ կը վաղէր զարնելու համար աս-  
դունդը. աս գործքը շատ մեծցուց Մէն-  
չէ, ու Վելէթարտ-Լէկուիրէ զօրապետ-  
ներուն պատիմը:

Առակօն գաւառին մէջ փետրվարի 25  
ին, 600 հոգի Մինային գունդէն մեր գիւ-  
մացը եւան Վէնսասըն տուղւը. մէկ սաս-  
տիկ կը բակմը ընելէն ետև մէկմէկու վայ  
թօփով թիւֆէնկով, թշնամին բռնադատ-  
մեցաւ ետ քաշվելու, կորսցնցունելով 12  
հոգի մեռած, ու շատ մարդ աւ վիրաւո-  
րած: Ասկից երկու օր անցնելէն ետև,  
նորէն փորձմնալ ըրին թշնամինըր, բայց  
իրենց մասց գարձեալ նշն կորսցնցունե-  
լուն պըտուղը:

Մարտի 12 ին, Պուտրօն զօրապետը 5 ե-  
րորդ գունդով համբայ երաւ Մէկոր-  
պիայէն երթալու մէկ մէծկակ ֆրակլէ-  
ապստամբներուն գլխաւորին գունդին դէմ-  
որ էր Պէլօքին մէջը: Մատաւ աս քաղաքը՝  
առաւտօտեան սահամթը 3 ին ու ցրուեց բո-  
լոր ապստամբները, բռնեց գերի օֆֆի-  
շալը որ կը համանյէր աս գունդին, 10  
հոգի, 32 ձեւ 50 նեղակ հւեւեւ, 12 թիւ-  
ֆէնկ, ու շատ մարդ աւ ըսպաննեց. իսկ  
մեզմը մէկ հոգիմը վեշալ ըսլած ձիաւոր-  
ներէն վերաւորվեցաւ:

Վասուս 19 ին ու 29 ին Պարմէթ ֆրան-  
սընն աեղակալը մէկ գունդովմը վեշալ  
ըսլած ձիաւորներու, հասաւ Ռօմուալդ  
ապստամբներուն գլխաւորին վայ՝ Ան-  
մէտուպար ու Քհօվային մէջ, աս ապստամ-  
բըն զօրքերէն շատ մարդ զարկաւ ըսպան-  
նեց, ու առաւ անոնց պաշարները՝ որոնց  
մէջ կար 22 աւ ձի:

Մարտի 22 ին Բէկոթ ֆրանսըն զօրա-  
պետմը՝ 5 երորդ գունդով վաղէց ֆրաիլ-  
է ապստամբներուն գլխաւորին 100 հոգ-  
ւոյ վայ, որոնք որ կերթային կոր Քամ-  
տիէլին վայ. հասաւ ասոնց վայ ու պա-  
տերազմեցաւ ասոնց հետ թիւֆէնկին վէ-  
լուած սլաքներով խաչերն ըսպաննեց ասոնց-  
մէ 11 հոգի, 13 աւ գերի բռնեց՝ որոնց  
մէջ կար 2 օֆֆիշիալ, ասոնցմէ զամ ա-  
ռաւ 29 ձի, 24 նիզակ, 47 թիւֆէնկ: Ան-  
զանազան գործողութիւնները կը փառաւորեն  
օֆֆիշիալները ու զենուորները 5 երորդ  
գունդին, ու 24 երորդ վեշալ ըսլած ձիա-  
ւորներուն:

Մարտի

Մարտի 24 ին մէկ խումբնը նաւակներ որոնց որոնց թիւը կըհասնէր 20 ի շափ լը ցուն մէջը ցորենով ճամբայ եւստ. Մէկ քուինէնձայէն թօրթօզու երթալու համար. ասոնց հետ կար 59 զինուոր՝ 11 ու 13 երրորդ գունդէն, 38 հոգիալ 20 երրորդ խումբն. ասոնց ամսէնուն վրայ կըհաս մայէր Միքնասը՝ որ էր ոպատերազմի օգնա կանը Պուռամէուա Ճէնէռալին:

Թշնամինէրը՝ որ խէլմը ժամանակէն պէտի թողած էն իպրօ գետին ձափի կողմը, յանկարծակի երեցան հնատեղը 300 հոգի Վնիսպէէն քիչը վար. ասոնք սաստիկ կըրակ ըրին աս բեռ ատանող խումբին վը: բայց նաւակներուն մէջ եղաղնէրը հեռացուցին. զատնը թիւ ֆէնի զուով: Մէկ մըսն հեռու ասկէց քիչը վար 450 հոգի մաեր ապահնէրէն մէկ միասումը մէջ էւպրո գետին մէկ կողմը՝ ուրտեղ որ սաստիկ կընեղնար գետին միջոցը. ասոնք քան զառչննէրը ալ առելի սպատիկ կըրակ ըրին ասոնց վրայ, շատ զինուորներ ու մասինարներ վերաւորեցին մեղմէն, 3 նաւակ ցամաքը նաւեցան, բայց 17 ը վերջապէս հասան Մօրա:

Միքնօմ զօրապետը՝ (որուն քաջուե ու խէլացիութե պէտոք է շնծայենք խալսսիլը աս նաւակներուն) զարկաւ հոսանքը գտանը մասն թշնամինէրը, ու գէրի բռնեց 40 հոդի. բայց ինքնալ կարսնցունց իրեն մէկ ապրու պարու: Թշնամինէրը փախան ձգելն եաւ 7 հոգի մեռած, ու 15 ալ վիրաւորած և աս մեսնօզներուն մէջը կար 2. օֆֆիշլալ ու իրենց գլխաւորը՝ որուն անոնցը էր Միքնալը: Յ մնացած նաւակները խալսցուցին կըրակէն, ու բէրին Մօրա. և ամենը մէկէն դնացին մասն թօրթօզու:

Աս մինութիւն մէջ իմացայ՝ թէ ան գունդը որ խրկելէր Մօնթմառիէ ֆրան սրբն Ճէնէռալը՝ Խօմնաւալս ապատմաններուն մէկ գլխաւորին գէմ, վերջապէս բռնելէ. Ուօմնաւալը՝ իրեն դունդին հետ մէկաւզ, բայց վերջը ասոնց ետեւէն համերեն մարտի Յ ին ապատմբնէրը Ճէրթօ վային քավ, խորաւութորա ու բարձր լեռներուն վրայէն: Պարփէթ տեղակալը որնոր միջցինք վերը յարձակեցաւ ասոնց վրայ, միու աս իլենց երկու սահամի գժուարին համբորդութիւն ետեւ, բաց ի երկու հոգ-

ւոյ ամիշնը սովանվեցան: Մօնթմառիէ Ճէնէռալը խիստ կըգովէ զրաց ջանքը ու նաւասնձաւորութիւն թշնամինէրուն դէմ, և մասնաւորապէս ալ Պարփէթ տեղակալին:

Ճառայ քց են: Հասպագ Ալպու-Փէրա: (Մօնթօու.)

## Ն Է Մ Ց Ե Ս Տ Ա Ն .

Վ ի ն ա ն ա ն . 14 Ա շ բ ե ւ ի :

Աս տէրութե զօրքը Քրաքօվիային մէջ էն քիչ 20 հազարի շափ կայ, նմանապէս էնէրուն գունդնալ, խիստ բազմութ են:

Աս գունդէրուն հոսանքը կէնալը շատ կասկած կուտակոր Մուկովիւնէրուն՝ որոնք կըկենան Քալիսքին քովիրը, ու կըձէկէկոր մէկ շիթօւութիւնը իրենց կարգադրութիւն ներուն մէջ: (Գառէն. Քըանու:)

## 2 Մ ա յ ի ս ի :

Մէծ հոդ կըսարվիկոր աս տէրուե սահմանագլուխները, ու կըշատցվի կոր ովաչ հանապէնէրը, որպէս զի աղէկ զգուշանան, ու շնթողըն որ մարդմը անցնի իրենց սահմանը՝ որուն վրայ կասկածմը ունենան պլակվիլու հիւանդուն: (Գառէն. Քըանու:)

## Կ Ա Լ Ի Ց Ւ Ա .

Լ ի մ է կ է ս ի ս . 2 Ա շ բ ե ւ ի :

Մուկովին զօրքիրը որոնք կըկենան ծամուք բերգին գիմացը, կըշանանկոր շնելու ան բերգին առջև ուրիշ ամրոցներ՝ թօփուելու համար բերդը, բայց աս բերդին մէջ եղած ֆրանսընըն սպահապանները ասոնց վը շարունակ կըրակ թափելով շատ մարդ զայ կընենկոր ու այսպէս թուզենի տարկոր Մուկովիւնէրուն ուզածը:

(Օւագը. Կայսէր:)

Գ Բ Ա Ն Ս Ա Ա .  
Պ ի բ ե մ . 5 Ա շ բ ե ւ ի :

Աս ամսում 4 ին զինուորական առեւանը դատապարտից մեւնելու 4 հոդի, մէկը 26 տար-

տարվան արհեստով նապակ . մէկը 29 տար,  
վան արհեստով կտաւ գործող , մէկը 21  
տարվան . ասոնք ամենը են Պլեսէնցի՝  
որ է Օլսէմպուկին քովերը , մէկմընալ 45  
տարվան թէթէնսցի : Ասնցյանցանքը էր  
տպտամբութի հանել , ու սուր վերցնել  
ֆրանսըլի տէլութե գէմ , որոնք բռնըլե  
ցան ան գործքին մէջ Պլեսէնցին բերդին  
վրայ . ասոնց բոլոր ունեցածը Տէրութիւնը  
գրաւեց :

(Օբագր . Փարիզու : )

20 ին :

**Կայութէն Կայսրը համաւ Մակոնցա ամ  
սուս 16 ին էստ գիշերէն ետև : (Մ ծնիւ : )**

**Ճէնօվայի 21 Ապրիլի :**

**Ճէնօվայի կայսերական ատեանը աս ամ  
սուս 13 ին ժողվեցաւ մէկտեղ , որոնց գէ  
մացը հրատարակիվեցաւ թուղթերը բա  
թէնթաները Նարվէն կայսեր՝ որոնց մէ  
ջը կուտար իշխանութի ֆրանսային կառա  
վարութե կայսերուհւայն ու թագուհին :  
Աս ատեանին մէջը կայսերական գործակա  
լը Վէսէլիսաճ խօսեցաւ աս հետևել բանը :**

“ Նախամնամութիւն՝ (որ կերևայ թէ  
կուլի երբեմն դժբախտ զիպուածքներով  
փորձել մեծամեծ մարդիկներու խէլքը ու  
զօրութիւն , ժողովրդոց վատահութիւնը ու  
ուժը , ) թող տրվաւ որ կայսեր զօրքերը  
յետիառաւոր յաջողութիւններու , մարդուն  
միտքէն շնչացած դիպուածքով նեղութիւն  
կրէն , ու սարսափելի կորուսաներ քաշեն ,  
թէպէտ և իրենք մէկ անդամներ քաշեն ,  
թէպէտ և իրենք մէկ անդամներ քաշեն : ”

“ Թշնամին աս դժբախտ կործանմանէն  
ետև , սկսաւ գալիք առաջ , բայց արդա  
րութիւնը չէր կըրնար աս յալթութե փառքը  
սեպել իրեն : Եկաւ համաւ պաղի ֆրան  
սայու գաճակից տէրութեց երկիրներուն  
մէջ , որոնց հետ մըտաւ մէկտեղ աւերու  
մը ու սարսափը :

“ Իրենց անհամատայաջողութեց վերջը՝  
շատ հեռու չէ , իրեն ետ քաջուելուն սա  
հաջը , հէմէն զարնելու վրայ է :

“ Ան զօրքերը՝ որ շատ ատեն չէ որ տե  
սանք Վիսթօլայ գետին քէնարէն ամ արա  
գութը համան Մոսկովիներուն հին մայրա  
քաղաքը , հիմայ անսնցմէ շատ աւելի զօր  
քէր ուրիշ բանի չեն սպասե՞ր՝ բայց եթէ  
հրամանի , որ առաջ երթան ցիրուցան ընե  
լու համար անխաղախներուն բաղմութիւնը ,  
որոնք գուրս քաշերէր յափառակուե բաղ  
անքը իրենց անձաներէն հաղանէրէն :

“ Կայսրը շրւտով կերթայ իրեն զօրացը  
գուրս կենալու , ինքը խօսք տըվաւ աղայ  
տելու իրեն դաշնակիցներուն երկիրները .  
ինքը կերթայ անոնց համեն գալու համար՝  
որոնք անհաւատարիմ եղան իրենց խոստ  
մունքներուն վրայ : Յետ սյոսափ դործքե  
րուն , որոնց որ ինքը վարժէ , ովզ կըրնայ  
տարակուսիլ՝ թէ յալթութիւնը սկսար չե  
պասակէ . մէկ այսպիսի աղնուական և այս  
պիսի արդար գործքը : (Գաբէ . Ճէնօվայի : )

**Լ Ի Ւ Բ Ի Կ Ե Ա Ն**

Գաւառներ .

Լուսինան . 20 Ապրիլի :

1809 էն պէրի մէկ ընկերութիւնը աւաղակ  
ներու կընելիչին ատորին վաւանիօլանը՝ ա  
ռանց իմացընելու թէ ուր է իրենց տեղը  
կի բնակուելը , բայց վերջը մէկ ալէկ կարգ  
մը բանելով . քաղաքական կառավարութե  
ատեանը գլուխաւ ասոնց տեղը . ասոնք էին  
10 հոդի . ըս գատապարտովեցան մեռնելու .  
համար թէրսիսանան դնելու մինչ մեռնին  
նէ , մէկնալ երբոր գեռ բանար էիննէ մէ  
ուաւ :

**Տարեամ . 16 Ապրիլի :**

**Աս հաւահանդիասը մտաւ ամսուս մէկնէ  
մինչև այսօր 100 նաւ Լիւրիկեցի , ու խա  
լայի զանազան վաճառականութեան բեռ  
ներով : Աս միջոցիս մէջ ելաւ տակից 90  
վաճառականի նաւ երթալ զանազան նա  
ւահանդիսանէր :**

(Թէկէնուաֆ օքֆիէ : )

**Աս գործքա՞ որ է պատմութի հիմակվան ատենիս , տամնըհինկ օրը մէյմը կըտըսպիւ .  
ԴՎԵՆԵՍԻԿ ԴՎԱՆՍ ՄՐԲՈՑՆ ԿԱԶԱՐՈՒ :**